

դայթներ։ Ոչ ոք կը բնայ ճառագայթաւէտ արեգական մը նայիլ . ոչ ոք լերան վրայ Քերովբէին երեսը նայիլ :

«Ո՞վ է որ առաջնորդի պէս առաջ կու դայ , և ծածուկ կը ծիծաղի , կ'ըսեն , ինչպէս որ Քրովբէից կը վայլէ ծիծաղիլ » : Բայց համարձակ ճամբայ կը բանայ արքայութեան որդւոց Հրեշտակն , որ մարդկեղէն քօղով ծածկած է աստուածային ճառագայթներ , և իր ընկերին երեսաց վրայ ալ ուրախութիւն կը սփոք : Սիրոյ ովաննաներ կը լսեն սուրբ պանդուխտքն . պատանին կը կարծէ երազել փառք մը՝ որ ամեն մարդկային ուրախութիւններէ վեր է :

Բայց երկնից զուարթարար երգոյն՝ մարդս երկայն չի դիմանար . Ե'կ , կ'ըսէ Ազարիա . և կը թողուն աստուածային ոտից ներքե ծլած խոտերն ու ծաղկըները . ուր որ ամենայն ինչ կը ծիծաղի , և ցաւք կ'անուշնան : Այսպէս եթէ Աստուծոյ աչքն դառնայ աշխարհիս վրայ՝ եղեննաց շքեղ գլխոց վրայ կ'իջնէ գուշակածայն հողմն , և արեւուն ճառագայթներով ծիրանապարդեալ յերեան կու դայ ամպապսակ լեռն :

Լուսոյ գոյներն և ցոլմունքն կը մարմըրին . երգոց ձայներն կը հեռանան պատանւոյն ճամբէն , որ երջանիկ կը համարէր զինքն 'ի մէջ ընտրելոցն Աստուծոյ մնալ այն լեռնային սուրբ տաղաւարին մէջ . աստղերն կը շողլողան երկընքէն , ինչպէս որ իր քով ամպոց միջէն հրեշտակք բարեկամաբար իրեն փայլեցին . և կը ցաւի որ հայրն ալ չգտնուեցաւ իրեն հետ այն երկնապարիկ գընդից մէջ :

ՏԻՐԱՑՈՒ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Մ'եր ազդին մէջ շատ մեծ հանճարներ անծանօթ մնացեր են առանց լաւ մշակուելու , իրենց ձեռք տուօղ մը չունենալուն համար : Ասոնցմէ մէկն է Տիրացու Համբարձումն , որուն անունը շատերը լսած կ'ըլլան , շատերն ալ տեսած են զինքը . բայց մլքան աւելի անուանի կ'ըլլար , թէ որ պղտիկուց իրեն ձեռնտու բարերար մը ունեցած ըլլար : Քանովա գեղացիի մը զաւակ էր իտալացի , մեր դարուն մէջ . մեծատուն մը տեսնելով աս տղուն կաւէ ու փայտէ շինած խաղալիկները , առաւ զինքը արձանագործութեան դպրոց մը դրաւ . ասանկով Քանովան եղաւ մեր ատենի արձանագործներուն ամենէն երևելին , ու այսօր գեղարուեստից ճարտարները կը զմայլին իր շինած արձաններուն վրայ : Իր ծնած գեղը Փօսանեոյ ուխտատեղւոյ մը պէս եղած է , ուր հեռու աշխարհներէ ալ շատերը կու դան տեսնելու իր ճարտարապետած եկեղեցին , որուն մէջի արձաններն ու զարդերը գեռ չիլմընցուցած վախճանեցաւ : Թէ որ այն բարերար մեծատունն եղած չըլլար , Քանովան գեղացի կը մնար , իր մեծ հանճարն ալ չէր պայծառանար :

Տիրացու Համբարձումին ունեցած երաժշտական հանճարն ալ՝ ասանկով յայտնի եղաւ , ու աւելի ալ կը յայտնուէր , թէ որ իր առջի հասակը մինչև ցերիտասարդութիւն առանց կրթութեան անցուցած չըլլար : Իր հայրը՝ որ Խարբերդցի Սարդիս կ'ըսուէր , Խարբերդին Միւսէլլիմին հարստահարութենէն փախչելով՝ եկեր է 'ի Պոլիս կնոջմավը , ու հոն ունեցեր է որդի , Տիրացու Համբարձումը : Ասոր ծնած տարին ճիշդ շիգիտցուիր , բայց 1768ին ատենները կ'իյնայ . վասն զի 1839ին վախճանած ատենը 71 տարուան է եղեր :

Երբոր մեծցաւ , հայրը զինքը դերձակի մը քով դրաւ . տղան առաջ գնաց արուեստին մէջ . ան միջոցին դրագրութիւն ալ կ'ընէր մեծարոյ Պարոն Գրի-

դորին, որ մեր ազգային ճարտարապետ ներուն առջինը եղաւ։ Բայց մէկ դիէն կարօտութիւնը, մէկալ դիէն ալ իր երաժշտական հանճարը ստիպեցին զինքը տիրացու ըլլալու, եկեղեցեաց մէջ դպրութիւն ընելով։ Իր ուսկից սորվիլը ատ երգերը չիդիտցուիր. բայց Շարականին խաղերուն վրայ անանկ վարժութիւն մը ունէր՝ որ անոնցմէ իմանալով եղանակներուն բերնէ բերան անցնելով աւրուիլը, կը գուշակէր անոնց առաջուց ինչպէս շինուած ըլլալը, ու առանց խաղերուն մեծ փոփոխութիւն մը ընելու կը կենդանացընէր շարականներուն բուն եղանակը, պահելով միշտ ութ ձայնից զանազանութիւնը. որով եղանակներն ու խաղերը իրարմէ բոլորվին տարբեր ըլլալով, չէր մնար ձանձրալի միաձայնութիւն մը, ու չէր փոխուէր մեր ազգային երաժշտութիւնը, որ մեր ազգին սրբազան աւանդից մէկն է, իր մեծավայելուչ արարողութեանցը հասակակից։ Ավանս, որ անոր յարգը չիճանչցողներէն ոմանք սկսեր են հիմայ ազգային երաժշտութիւննիս փոխել, ու եւրոպական կամ տաճկի եղանակներ խոթել մեր եկեղեցեաց մէջ։

Իր մեծ վարպետութիւնը երաժշտական ամանակին վրայ էր. անոր համար իր աշկերտներուն կը սորվեցընէր՝ եւրոպացւոց պէս ձեռքի ելևէջով չափել ամանակը, մանաւանդ տղոյ՝ որոնցմէ դեռ կենդանի մնացողներ կան, ու երգելուն կերպէն ալ կ'իմացուի վարպետնուն կանոնաւոր երաժշտութիւնը։

Տիւզեանց ազգասէր ընտանեաց ան ատենի զլխաւորն, Յոհաննէս Զէլէպին, շատ սէր ունենալով ազգային եկեղեցական երգոց, երբոր ծանօթութիւն ունեցաւ Տիւզու Համբարձումին, ձեռք դրաւ վրան, ու ստէպ կը կանչէր զինքը՝ լսելու անոր երգերը. հետևաբար անոր կարօտութիւնն ալ կը լեցընէր, ինչուան բնակութիւն ալ տուաւ գուրուչէշմէ իրենց պալատին մէջ։

Ան ատենները Ղալաթիա՝ Լատինացւոց Ս. Գէորգ ժամունքովի տումը, (որ

հիմայ Խոռուաթներուն ազգային ժամն ու հիւրանոյն է), Լուսաւորչեան անունով մեր ազգին տղոցը համար դպրատուն մը բացուած էր, նոյն բարերար Տիւզեանց և ուրիշ ազգային մեծամեծաց ողորմութեամբը, և վենետիկոյ Մխիթարեան վարդապետաց տեսչութեամբը։ Յոհաննէս Զէլէպին ուղեց որ ան դպրատան տղոցմէ ձայնեղները՝ մեր եկեղեցական երգերն ալ սորվին, ու երաժշտութեան վարժապետ դրաւ հոն Տիւզու Համբարձումը։ Հաբաթը երկու օր կուդար, ու քսան քսանը հինգ տղոց կը սորվեցնէր շարականներ, տաղեր ու ձայնաւոր պատարագին երգերը, նոյն ոճովն որ ըսինք, այս ինքն ձեռքի զարնուածքով, որ ինքը Տիւմբէք կ'անուաննէր։ Երբոր ամենքը մէկտեղ նոյն չափով ու ելևէջով կ'երգէին սորված երգերնին, անանկ ախորժելի կը լսուէր անոնց համաձայնութիւնը, որ սրահին առջեկի փողոցը կը լեցուէր Սօֆտաներով, Տէրվիշներով ու Ժողովրդով։ Աս կերպով սորվրւած երգերուն մէկ օգուտն ալ աս էր որ՝ տղաք առանձին երգելու ատեննին ալ, միշտ նոյնպէս ու իրարու նման կ'երգէին, ու եղանակները չէին փոխուեր։ և այսպէս իր եղանակները պահուած էին՝ Պօլիս, մինչև հիմայ ալ պահուած են վենետիկ սուրբ Ղաղարու վանքը։

Բայց Տիւզու Համբարձումը այս չափով գոհ չէր. սկսաւ ետեսէ ըլլալ եղանակները գրելու կերպին ալ, որպէս զի չիմուցուին, ու բերնէ բերան անցնելով չիփոխուին։ Մեր ազգային խաղերը որչափ ալ եղանակը զիտցողին կ'օգնեն յիշելու երգին ամանակն ու ելևէջները, եղանակը չիդիտցողը չիկըրնար անոնց ուժովը չիսորված երգը երգել։ Եւրոպացւոց խաղերն ալ, այսինքն նօրաները չեն բաւեր մեր եղանակները գրելու. իտալացի վարժապետ երաժիշտ մը շատ աշխատեցաւ փորձեց մեր ձայնաւոր պատարագին երգերը նօրայի վրայ առնել գրել, ու դրածը պիտոր հրատարակուի, բայց միշտ պակասաւոր է. որովհետեւ եւրոպական

երգերը աստիճանէ աստիճան շիտակ կ'ելեն կ'իջնան, իսկ մեր երգերուն աստիճանները մանրամասունք ունին, այսինքն աստիճանէ աստիճան խաղերով կ'ընեն ելեկջը։ Անոր համար Տիրացու Համբարձումը ետևէ էր աս թերութեան ճարը ընելու. Նոր խաղեր ալ հնարեց, բայց մահը վրայ հասաւ, կիսկատար մնացին։ Այսու ամենայնիւ մեր Բժշկեան տրապիզոնցի Հ. Մինաս վարդապետը՝ որ ժամանակակիցն էր, անոր օդնականութեամբ մեր երաժշտութեանը վրայ տեղեկութիւն մը դրածէ. որ և ատենօք կրնայ հրատարակուիլ։ Տիրացու Համբարձումին աշկերտն ալ Զէօմլէկնեան Տիրացու Պետրոսը, որ աւանդապահ եղաւ վարժապետին եղանակներուն, իր վարպետութեամբը ետևէ եղաւ անոր սկսած արուեստը կատարելագործելու, բայց իր կեանքն ալ չիբաւեց։ Անկէ ետև ալ Տիրացու Գարրիէլը ելաւ, որ նոյն խաղերը կատարելագործել ջանալուն համար՝ նօրաձի ըսուեցաւ, բայց ինքն ալ փափաքին շիհասած՝ վտխճանեցաւ։ Ասոնց գրուածքները որուն քովը մնալն ալ չեմք գիտեր. երանի թէ շիկորսուէին, և ուրիշ ազգային վարպետ երաժշտի մը օգտակար ըլլային։

Աս կարծ տեղեկութիւնը տուինք, որպէս զի հիմակուան ազգասէր երգապետներուն յորդոր մը ըլլայ, որ մեր սրբոց Հարց Սահակայ ու Մովսեսի և այլոց սրբոց քերթողաց շինած շարականներուն հոգեշունչ եղանակները կենդանացընեն, ու անոնց անմոռաց և անփոփխ մնալուն կերպը զտնան. որպէս զի պահուի ազգային հնութիւնն, որ իրեն յատուկ բնականութիւն մըն ալ ունի, ինչպէս եւրոպացի վարպետ երաժիշտներն ալ կը վկայեն։

Գեր. Եդուարդ Վ. Հետրուիջեան

ԱՐԱՀԱՆՔ ԿՈՂԲԱՑ Ի ՄԵՇ ՀԱՅԱ

Գերմանիոյ աշխարհագրական օրագրաց մէկն՝ Աւսլանտ¹ (որ թարգմանի Դրսի-Երկիր կամ Օտար-աշխարհ), նուրերս հրատարակեց հետևեալ տեղեկութիւնը՝ մեր աշխարհին նշանաւոր բնական մէկ երևութիւն և հարստութեան վրայօք. որոյ վրայ մենք ալ քանի մը ծանօթութիւն կ'աւելցընենք։

« Կողբայ աղահանքն՝ Երասխայ հարաւակողմն են, քիչ հեռի անոր եզերքներէն, իուսական Հայաստանի մէջ, և մօտ Օսմանեանց բաժնին։ Ով որ զանոնք տեսած չէ՝ անկարելի է որ անոնց առատութեան վրայ գաղափար մ'ունենայ. Քրիստոսի թուականէն շատ առաջ սկսուած ըլլալով հանուիլ, թերևս դեռ հաղար տարի ալ առատապէս աղ պիտի տան, և դեռ պիտի չի սպառին։

Գիտեմք ՚ի պատմութենէ որ կողբայ աղահանքն նշանաւոր էին նաև յամի 950, երբ զարմանազան գեղեցիկ մը, Հայ իշխանուհին Խորիշահ խաթուն² կը

1. Բուն այս օրագիրը չունենալով վրանկ օրագրէ մը թարգմանած եմք. կ'երեկ թէ նա ալ բնագրէն համառօտած է, որոյ նշաններ են տեղաեղ դրած կէտերը (....): Բնագիրն ալ նեչ աղբիւրէ առած է՝ յայտ չէ, այլ թուի ՚ի Տիւպուայ Մոնթէրիեօ Զուկիցերցոյ, որ ասկէ իրը 40 տարի մ'առաջ պարտերէ ՚ի Ռուսական Հայսե ՚ի Կովկաս, և շատ դիանական և ընդարձակ գիրք մը դրած է, բազմաթիւ ընտիր պատկերօք. ուսկից մենք ալ առած Կողբայ աղահանից երեսյթը՝ ընծայած եմք ՚ի թիւ 367 Նշմարաց Հայաստանի, հանգերձ աեղեկութեամբ, զոր չուզեցինք հօս կըկնել. փափագոզն կըրնայ փնտուել զայն։

2. Այս գեղեցիկ գշայոյն մեզ անծանօթ է. կարծէինք որ ՚ի կէս Ժ դարու Կողբ իր դաւառաւն՝ որ է Ճակատք, Բագրատունի Հայ թագաւորաց կալուած էր. այն ատենուան թագաւորն էր Աշոտ Գ Ողորմածն, և իր թագուհի կինն կոչուի Խոսրովանոյշ։ Խոկ Խորիշահ անուամբ երկու տիկնայք ծանօթ են մեզ, այլ Ժ Գ դարուն մէջ. մէկն կին Վաղթանկայ իշխանի Ներքին Խաչենոյ ՚ի սկիզբն գարուն, միւսն ՚ի կէս դարուն՝ դուստր Մարզպանայ Մամիկոնէի և կին մեծանուն Քուրդ իշխանի Հայոց, որոյ սեփական կալուած էր Վարդենիս գեղն ՚ի ստորոտն Արագածայ, Երասխայ միւս կողմը (Ճախ), ոչ շատ հեռի ՚ի Կողբայ. հա-